

ՀՅՈՒՇԿ

,ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿ. ԴԱՇՎԱԿՑՈՒԹԵԱՆ⁶⁶ ՕՐԳԱՆ

ՏՄԱՐԻ ՊԱՅՑՄԱՆՆԵՐ

Սուլթանի կառավարութիւնը անկարող լինելով բունի, գէնքի ոյժով խոնարհեցնել ապստամբ Զէյթունը, այժմ եւրոպական պետութիւնների աջակցութեամբ նիսաղաղ միջոցով՝ է ուզում հասնել իւր նենգաւոր նպատակին:

Երկու թշնամիները „հաշտեցնելու համար“, եւրոպական պետութիւններն էլ „միջնորդի“ գերը իրենց վրայ են առել և արդէն բանակցութիւնները սկսւել են:

Զէյթունցիներին առաջարկած սուլթանի պայմաններն են—ապստամբների գլխաւորներին յանձնել կառավարութեան, զինաթափ լինել և իրենց քանդած զօրանոցը վերաշնել, որոնց հետ կատարելապ էս համաձայն են „մարդասէր“ ու „միջնորդ“ եւրոպական պետութիւնները:

Երբ Մեծ-ոճրագործի մարդասպան սուլիս շողշողում էր Հայաստանի գլխին ու անինայ կոտորածներ անում, և դեռ շարունակում են այդ դժբախտ երկրից արեան գոլորշներ բարձրանալ, այդ սարսափի բոպէներին, այսուայ „միջնորդները“ լոկ „հանդիսատեսի“ գեր կատարեցին: Խակ այսօր, երբ այդ ոճրագործը անկարող է լինում եղբայրների արեան վրէմինդիր եղող մի բուռն քաջերին խոնարհեցնել, ճիշտը՝ կոտորել, նրանք, եւրոպական պետութիւնները, շտապում են „միջնորդ“ դառնալ, որպէս զի այժմ էլ այդ միջոցով ազատ մընացած մասին ենթարկել տան Մեծ ու Փոքր Հայաստանում ապրող նրանց եղբայրների ճակատագրին: Եթէ ոչ, ինչո՞ւ այն ժամանակ էլ չէին առաջարկում իրենց միջնորդութիւնը՝ առաջն առնելու այն կոտորածների, որոնք պատմութեան հազարդիւտ դէպերերիցն են իրենց սարսափով, իրենց հակամարդկային բնաւորութիւնով, ինչո՞ւ չէին հաշտութիւն առաջարկում: Որովհետեւ գիտէին, որ Մեծ-ոճրագործը մէծ դժւարութիւնների չէ հանդիպել: Աչա գարձեալ և դարձեալ փաստ ու շատ բնորոշ փաստ, որ գիպլօմատիան բարեկամ չէ տանջւողների ու թոյլերի, որ նրա համար ոչ մի նշանակութիւն չունին մարդկային գոհերը, որ

նա զեկավարւում է միայն և միայն իւր պետական շահերով: Աչա գարձեալ մի փառաւոր, բայց արիւնով ներկած փունչ, գիպլօմատիայի վրայ յոյս գնողներին, գիպլօմատիական միջոցներով գործողներին:

Եւ գիպլօմատիայ կոչւածը այն աստիճանին հեռու է գնացել, նա իւր անխղճութիւնը ու անամօթութիւնը այն աստիճանի լրբութեան է հասցրել: որ առաջարկում է ոչ միայն զինաթափ լինել, այլև մինչև իսկ ապստամբների գլխաւորներին յանձնել սուլթանի կառավարութեան: Ի՞նչ յանձնել ապստամբների գլխաւորներին, մասնել: ահա, բարոյական հրէշներ:

Ամբողջ ժողովուրդը մարտիրոսացնելուց յետոյ, այսօր էլ ուզում են նրան բարոյապէս մեռցնել, ստորացնել, նրան ուզում են մատնիչ գաւաճան, այն զէյթունցին, որ կարող է մարդկային արժանապատութեան դասեր տալ Մեծ-ոճրագործի գործակիցներին, այն զէյթունցին, որ արհամարում է մահը և կուրծքն ու ճակատը բաց, հապատեթեամբ գէպի մահ դիմում: ոչ, նա ինչպէս միշտ, այժմ էլ բարձր կը մնայ, նա իւր ճակատին չի կրիլ ողաւաճանի՛, ոմատնիչի՛ կնիքը նա ոճրագործ չի դառնալ: Ապստամբ լինելով ապստամբ էլ կը մնայ, բռնակալութեան դէմ կուի գրօշակ բարձրացրած լինելով, նա կը կուի, լցւած վօճմինդրական ոգով, վօճմինդրի կը լինի, նա թոյլ չի տալ իւր եղբօր սպանողը ու իւր ազատութիւնն բռնաբարողը մըտնէ իւր տունը ոչ: Նա կամ թշնամուն կը ջարդի, դուրս կը քշի՝ պահպանելու համար իւր ազատութիւնը և անկախութիւնը կամ կը մեռնի՝ թողնելով թշնամուն իւր անշնչացած դիակը և թոյլ ոճրագործը, մարդասպանը ու նրա մեղսակիցները զարձանան ազատութեան համար քաջութեամբ ընկած գիտէով:

Բայց հայ ժողովուրդը թոյլ չի տալ որ Զէյթունն էլ ընկնի, նա նրան օգնութեան կը հասնի:

Կոկիւ է ամեն տեղ, ամեն կէտում:

Եւ հայ ժողովուրդը իրը մի ամբողջութիւն պիտի ոտի կանգնի, ձեռք մեկնի արեան մէջ լողացող, կեանքի և մաշւան կուի մղող տաճկահայ եղբայրներին, նրանց սիրա ու թիկունք տայ:

Զ Ե Յ Թ Ո Ւ Խ Ի Ա Պ Ս Տ Ա Մ Բ Ո Ւ Խ Ի Խ Ն Ը

Ե Խ Ր Ո Պ Ա Կ Ա Ն Թ Ե Ր Թ Ե Ր Ի Ց

(Հ Ե Ռ Ա Գ Ի Ր Ա Ն Ե Ր Կ Պ Ո Լ Ս Ի Ց)

31-ին Դեկտ. Դուռը ԶԵՅԹունի մասին պետութիւնների առաջարկածը ընդունեց: Հալէպի օտար հիւպատունները ԶԵՅԹունի պիտի երթան՝ անձնատրութեան համար բանակցել:

31-ին Դեկտ. „Թայյմին“ Պոլսից հաղորդում են՝ թէ Մուստաֆա փաշան՝ ԶԵՅԹունի գունդերի հրամանատարը հրահանգ է խնդրել Դունից, խոստանալով 1 ժամնան մէջ ամեն ինչ վերջացնել:

2-ին Յուն. Դուռը ընդունեց Հալէպի օտար հիւպատունների միջնորդութիւնը՝ ԶԵՅԹունի ապստամբներն հնազանդութեան բերելու համար:

ԶԵՅԹունի ապստամբւած Հայերը ի պատասխան հիւպատունների միջնորդութեան առաջարկին, պարման են դնում նաև, որ այսուհետեւ իրենց միջից ընտրւած կառավարիչ ունենան:

9-ին Յուն. Թուրք պաշտօնական աղքակրները բացէ ի բաց հերքում են մամուլի կողմից հրամարակւած այն լուրը, որով տաճիկ գունդերը ԶԵՅԹունի առջև գաղանութիւններ են գործ գրել: Նմանապէս հերքում են այն լուրը, թէ թրբական բանակների միջից բագաթիւ զինուրներ դասալիք են եղել.

15-ին Յուն. Յունաւար 10-ի ժողովի մէջ, վեց պետութիւնների սերկայացուցիչները զբաղեցան ԶԵՅԹունի հայ ապստամբների խնդրով: Գրանսիայի և Խուսիայի դեսպանները առաջարկեցին, որ միջնորդութեան բանակցութիւնները Հալէպի մէջ կատարւին, բայց Անդլիոյ դեսպանի պահանջման վրայ որոշւեցաւ, որ նոյն իսկ ԶԵՅԹունի մէջ կատարւին:

Հիւպատունները հրահանգ են ստացել այս բանակցութիւնների ժամանակ համաձայն Դուռ որոշման շարժիլ նրանք պէտք է պահանջնեն՝ որ ապստամբների դիմաւորները յանձնւին և պիտի ներկայ դանւին միջնորդութեան պայմանների գործադրման:

Բայց եմէ առաջարկւած պայմանները չընդունւին, հիւպատունները պէտք է ես դառնան:

Հիւպատունները մօտերս պիտի ճանապարհւին:

Յայտնի չէ՝ թէ ԶԵՅԹունի բնակիչները ինչ առաջարկութիւնները պիտի անեն, միայն հաստատ է, որ նրանք պիտի մերժեն յանձնել իրենց զէնքերը և գըշխաւորները:

16-ին Յուն. Կը ծանուցանեն՝ թէ թուրք գունդերը եղանակի վատութեան պատճառով՝ պարտաւորեցան Մարաշ քաշւել:

Նախապատրաստական մի ժողովի համար պիտի Մարաշ գան և թուրք կառավարութեան ու հայ ապըստամբների մէջ միջնորդութեան համար ուղարկւած հիւպատունները վաղը հինգշաբթի կը մեկնին հալէպից և ԶԵՅԹուն կը հասնին 4-5 օրից:

Կ Ո Տ Ո Ր Ա Ծ Ն Ե Ր

Կ Ա Ր Ի Ն

Կողոպտում են, կոտորում են,
Աւերում են Հայաստան:
Մ. Մաֆարեան

III

Հոկտ. 18-ի օրը սովորականից աւելի շարժում և իրարանցում էր նկատում զօրքերի և թուրք ժողովով մէջ, այնուամենայնիւ հեռի այն մտքից՝ թէ հենց այդ օրը տեղի պիտի ունենայ մոտադրւած ջարդը, որի հրամանը Պոլսից ստացւել էր արդէն, Հայերը՝ միամիտ, տներից գուրս էին եկել փողոցները և իւրաքանչիւր ոք ըստ սովորականին գտնւում էր իւր գործի գլուխը:

Կէսօրւան ժամի 12-ին (ը. ե.) Հազիւ թէ ոռուսաց հիւպատունը վերադարձել էր նահանգապետին և տընիրաշոչակ Շաբիր փաշային արած սիրալիր այցելութիւնից... Հնչեց զինւորական (պայմանական ի հարկէ) փողը և զօրքերին և թուրք ամբոխին տեսց գործի սկսելու—կոտորելու նշանը: Այլևս կարող էր երևակայել Յարձակման առաջին զոհերը եղան կառավարական պարանքում, արդարութեան գատարանների առջև դեգերող մի քանի հայեր, որոնց մէջ է եղել և Դվինիկ գիւղի քահանան: Սպանելով դրանց նոյն իսկ կառավարական ապարանքում, կառավարութիւնը նպատակ է ունեցել ի հարկին՝ հաւատացնելու, թէ Հայերը յարձակում են գործել կառավարչական հիմնարկութիւնների վրայ, ուրեմն և սպանւել կուի ընթացքում Քահանան գեռ երկու օր առաջ լազերի ձեռքից հազիւ ազատել էր կեանքը՝ 4-500 սոկու հասնող կարողութիւնը ամբողջապէս կողոպուտ տալուց յետոյ: Փողոցներում թափւած զօրքը սկզբում գնդակահարում էր որոշ հեռաւորութեան վրայ, շփոթութիւնը սաստկացնելու համար, բայց հենց որ շարժւեց կատարի ամբոխը, այնուհետեւ զօրքը մտաւ իւր իսկական դերի մէջ—սպանել պատահող հային՝ մասնաւորապէս հասակով երիտասարդներին, մերկութեան աստիճան նրանց կողոպտելուց յետոյ: Հրացանների որոշումը լսելիս՝ ով ժամանակ է ունենում կամ միջոց, շտապում է փախուստաւ դէպիտի տուն, բայց երաքանչիւր քայլի վրայ պատահում զինւորների և ընկնում գնդակահար. իսկ ով ժամանակ չի գտնում՝ յանձնարժականութեան մէջ, մըտնում է իւր խանութի կամ մակազինի մի խորշը և

16-ին Յուն. Կը ծանուցանեն՝ թէ թուրք գունդերը եղանակի վատութեան պատճառով՝ պարտաւորեցան Մարաշ քաշւել:

Նախապատրաստական մի ժողովի համար պիտի Մարաշ գան և թուրք կառավարութեան ու հայ ապըստամբների մէջ միջնորդութեան համար ուղարկւած հիւպատունները վաղը հինգշաբթի կը մեկնին հալէպից և ԶԵՅԹուն կը հասնին 4-5 օրից:

սպասում չարաշուք մահւան: Մի կողմից կատաղի հրացանածքութեան տակ, անշնչացած դիակների կյուտեր դիզում էին փողոցներում, միւս կողմից զօրք և ամբոխ զբաղւած էին թալաներով բաց մնացած այն խանութեները և մակազինները որոնք պատկանում էին հայերին: Յոյները կառավարութեան առանձին պաշտպանութենը վայելեցին և դրա համար էլ ոչինչ վնաս չկրեցին: Ըատ մակազինների և կասանների փակ դըռները բանալու համար, ամբոխը դիմում էր զօրքի օգնութեան, որը հրացանի մի քանի հարւածով իսկոյն բաց էր անում կողպէքը: Բաւական չէ որ մէկը մարմինի 6-7 հարւածների տակ ընկնում էր անշունչ կատաղի թուրք ամբոխը՝ զինւած հրացաններով, փայտերով և այլն, ամենանողկալի անարգանքների էր ենթարկում դիակներին: Սուբաշիզուլը մի քանի հայերի կախել են սպանդանոցներում, մորթել և քերթել են ոչխարների պէս: Ամանը միամտարար, կարծելով որ զօրքը խաղաղութիւնը վերականգնելու և անզէն ժողովրդին պաշտպանելու պաշտօն ունի, իրանց յանձնել են զինւորների պաշտպանութեան, ամեն բանից կողոպտել և դարձեալ սպանել: Այսպիսիներից է ի միջի այլոց յայտնի վաճառական և քաղաքային ժողովի անդամ Յարութիւն Փէր մանեանը, որը ընտանիքին օգնութեան հասնելու համար, դուրս է գալիս իւր ապահով ապաստանարանից, հաւատում զինւորներին, որոնք նրան տանում են ուղղակի պահականոց և նրա առջե թալաներուց յետոյ, սպանում չարաշար: Մէկը՝ դերձակ Ալեքսան, 46 ոսկի տալիս է մի հարիւրապետի կեանքը ազատելու համար, բայց դարձեալ սպանում է սրտամիկ մահով: Վաճառական և ուսումնական ժողովի անդամ Գոնդական Արմենակին նյյալէս սպանում են զինւորները հենց իւր տանը առաջ և անխնայ կտրատում ձեռքերը, ականատեսները պատմում են այն զօրել դիմադրութեան մասին, որը ցցոց է տեղ Գոնդական երկար ժամանակ բելօվէր ի ձեռքին: Հայերից շատերի մօտ գտնել են ատրանակներ. և ով դիմել է ինքնապաշտպանութեան, պատահել է զինւորների կողմից ամենազօրել յարձակման և կարճատե դիմադրութիւնից յետոյ սպանել քաջաբար. — Ի՞նչ անի արձանակով զինւած մի մարդ՝ տասնեակ զինւորների և խոժամուժ ամբոխի հետ: Ըատ մարդիկ զեր ևս բարեբարդութիւն չեն ունեցել գնդակահար լինելու, մահւան յետին ճգնաժամը համեմատաբար մեղմութեամը անցկացնելու համար. այդպիսիներին՝ մանաւանդ զէնքով դիմադրութիւնին, մորթել են ոչխարի պէս: Տափական գոշի կամ խանութերի առջև շատերից առջանակ առջանակ է մեջքին կոչկա համար. հայերի առջանակ մեջքին մահը կարնեցին յիշողութիւնից չի հեռանալ յաւանաւ յաւանեան: Մի խումբ մարդկանց էլ տասնեակ վէրբեր տալուց և սպանելուց յետոյ, դիակների վրայ նաւեթ են ածել և այրել՝ դիւական քրքիներ արձակերով: Ի միջի այլոց՝ այդպիսի անարգանքի ենթարկել են իւսութեան Գարեգին, Ղալէմիւրեան Կարապետ, Քիրիշճեան Պողոս, Տիւղեան Ստեփան և այլն: Դէպքին յաջորդող օրը ով ներկայ գտնելու հայոց գերեզմանատանը՝ ականատես կը լինէր այն սրտամիկ տեսարանին, որը երկրորդ անգամը լինելով՝ պարզում էր կարնեցիների աչաց առջե: Հարիւրաւոր արիւնաշաղախ, բոլորվին մերկ

և այլանդակութեան աստիճանի հասցրած դիակներ մէկը միւսի մօտ փոււած էին բաց տարածութեան վրայ, որտեղ թափւած էր արտասուլների մէջ հառաչող թշւառ հայերի բազմութիւնը, ճանաչելու դիակներին և գտնելու իւրաքանչիւրը իւր հարազատին: Կոտորածի դիշերը համարեալ ոչ ոք չէր կարողացել հասնել իւր տունը, այլ որտեղ կարողացել էր՝ ապաստանած մնացել էր, մինչեւ Զ-Յ օր հազիւ կարողանում էր մէկը դանել իւր ընտանիքի անդամներին:

Ն. Ա. Մ. Ա. կ Տ Ր Ա. Պ ի Զ Ո Ւ ի Ց Ո Ւ Ն ի Ց

Տրապիզոնի շքչակայ հայ գիւղերը առհասարակ անտառուալ ըլլալով՝ բնակիչները լւաւ գիրք կարողացան բռնել, այնպէս որ կործաւասներն աւելի նիւթական եղան: Տաճկները քիչ դժւարութեամբ յաջողցան տըներն այրել և տեղ տեղ ալ սպանել անզէնները: Հըրգեցւած առւները 900-է աւելի են: Աւելորդ է ըսել, թէ ժողովրդորդը որբան նեղութիւն կը քաշէր վաշնառուներէն ու կառավարութեան գրած ծանր հարկերէն: Հատերը կարծես սիրով կուզէնին իրենց վարած դառն կեանքին ու է կերպով վերջ տալ կը չարչարէին ու կը տառապէին, բայց կերեար, թէ յոյն և ընտանեկան սէրն էր զիրենք այնպէս երկար ապրեցնողը:

Սուլթանի պետութիւնը միշտ վատ աչքով կը նայէր արդէն ասոնց վրայ և կը ջանար, որ դպրոցներ ալ չունեան: Կրնա՞ր չատել, երբ գիտեր թէ քաղաքացիք ասոնց հետո իբր եղայր կը վարւեքին: Հետևաբար իրեն աւերիչ սիստեմը կը պահանջէր գիւղերն ալ կործանել և դընել անպիսի վիճակի մը մէջ որ հայերն ընաւ չի կարողանան այլ ևս իրար օգնել. և որպէս զի այս ամեն նպատակներն առաջ տարւի՝ սուլթանական բռնապետութիւնը զինւեցաւ ամենակեղուոս դաւաճանութիւններով, խարդար իւր պատնէշը համարեց յամեն պարագայի մէջ՝ ու այնպէս չարութեան սկսաւ:

Հիմայ գիւղացիներուն թէւ մէծ մասը ողջ սակայն իրենցմէ չեն հեռանար սովի, ցուրտի և զանազան տառապանաց մահառիթ հարածներն, որոնք քաղցր մահով պիտի փակներ աշերը ազատութիւնը սիրողին: Կմանք դարձած քաղաքացին իր օգնութիւններն քանի մ: անդամ չուցացուց, սակայն դարձեալ հրոսակներ հանւեցան կարուեալներու վրայ, որոնք զարնելով՝ եղած չեղածը թաւանեցն-լսելով. նկեավուրներ, վերստին դուք ձեզի կը շտկէ՞ք:

Զեֆանոզ գիւղը, որ 70 տուն ունէր, 5 բնակարաններէ զատ, մնացած բոլորն ալ կրակի ճարակ եղան: Բնակիչներուն մէծ մասը Ա. Փէկէ վանքը ապաստանեցաւ, փոքրացմանութիւն մ' ալ գիւղին մէջ զէն ի ձեռքին ինքնապաշտպանութեան դիմեց: Պարիան, իր բոլորտիքով 48 տուն, մէծ մասը այլուեցաւ ու բոլոր աներն թալանւեցան. տեղայիկ նոյնպէս վանքը քաշւեցան, անձերնին փրկելու համար: Կոմիլա 38 տուն ունեցող գիւղի վարի մասի աները, չորս հատէ զատ, բոլորն ալ

մոխիր եղան, թալաննեցան. — վերին մասի ապրոզները աւելի ամուր տեղեր քաշւելով, իրենք զերենք պաշտպանեցին, բայց բոլոր տուներնին վառեցաւ. երեք տուն միայն ազատ մնաց: Տերունի. Տէր, Յովչաննէս Մավեան քահանան հրացաններով գնդակահար ընելէ վերջ՝ դանակով ալ մարմինը կտոր կտոր ըրին. նոյնպէս Գրիգոր Սարգսեան 90 տարեկան ծերուկը ու անդամալոյն Յովակիմ Զիւքիարեան 45 տարեկան անձը հրացանով սպանեցին:

Միլէթրիայի բոլոր տներն այրւեցան. տեղացիք Ա. Փրկիչ վանքը հաւաքւած էին: Ապիօն և Սէֆթէր. 60 տնուոր գիւղերէն մէկ քանին միայն բոցերու մատնեցան. իսկ մարդիկ իրենց տղոցմով անտառներէն իրենք զերենք քաջութեամբ պաշտպանեցին նախնական գէնքերով:

Սիւրմէնէի 70 տուն հայերը՝ 1500-է աւելի զինուորներէ և լիոնաշրջիկ աւազակներէ պաշտուելով՝ 24 ժամ շարունակ կուեցան և անձնատուր չեղան. վերջապէս տաճիկները յուսահատւած, թողուցին անցան Քաբերդի գիւղերու քրայ: Հոն առանց ինայելու, անզէններուն ամեն փայրենութիւններ ընելէ յետոյ, կրակի ու սուրի մատնեցին մանկակին ու կանայքը:

Ա. Փրկիչ վանքը ժողոված էին 350 այր մարդիկ, իրենց ընտանիքներով ասոնք երկու անգամ տաճիկներէն յարձակում կրեցին, բայց չպարտւեցան: Աերջապէս կառավարութիւնը իր միացեալ ոյժերով վրանին քալեց և առաջարկեց անձնատուր ըլլալ: Գիւղացիք տեսան, որ իրենց ոյժէն վեր էր գիմադրել և ուզգմամթերք ալ չըկար, ըստի՝ ութէ ձեր կրօնքին քրայ կերպնուք ու կը խոստանաք թէ մեզէ բնաւ մէկը չպիտի ձերբակալէք, կը թողունք, որ ներս մտնէք⁴: Կառավարութիւնը համակերպեցաւ. ներս մտնելով՝ սկսաւ խուզարկել ասդին, անդին—վանքին աշտարակին մէկ մասը, որ հնութիւն մըն էր, քանդեց, տաճարին սեղանը կործանեց, ձեղունները քարդ ու փշուր ըրաւ: Վերագարձին վանքին կալւածներէն Քէմէնչէճիմին տունը այրեցին, զինքն ալ սպանելով ձեռնունայն հեռացան. հայերն ալ երբ իրենց տեղերը վերագարձան, աւերակներ միայն գտան:

Տիլքանող և Մինասիլի գիւղերու տանց մէծ մասը այրեցին և մնացածներն ալ բոլորը թալաննեցին: Տէր Մազաքեա Քահարմանեան քահանան, Պօղոս Ալարդանեան և Յովակիմ Յովչէփեան սպանեցան:

Բլաթանա աւանին եկեղեցւոյ թաղի հայերն հալածանիքներէ և կողոպուտներէ ստիպւեցան արտասահման անցնել:

Աեպտեմբեր 25-ին Կալանխայի անցքի մօտ երկու անզէն գիւղացիներ սպանեցան:

Լաղանա 43 տնուոր գիւղացիք անտառներն քաշւելով; թէե կորուստ չունեցան, բայց աներնին բոլորը այրւեցան և ունեցածնին թալաննեցին:

Իլանա գիւղը Մեղքիկոցոց թաղի երկու տներն քանդելով, միւսներն բոլորը աւարի առին:

Կապարօնի բոլոր տներն այրւեցան երկու հատէ զատ. տեղացիք նոյնպէս անտառներու շնորհիւ կեանքերնին ազատեցին:

Թարախամի բոլոր տներն մոխիր գարձան. նշանաւոր հովիւ Արմառնեանի բոլոր արջառներն և Մալա գիւղը թողուցած 600 ոչխարներն յափշտակեցին:

Սէրա ձորի արևելեան կողմէ Ծիփրիկա գիւղի 36 տներն հրոյ մատնեցան: Նոյնպէս ասոր մօտ եղող իէ գիւղը:

Վերանա 85 տնով զուտ հայաբնակ և մօտակայ Աղօրիդ գիւղերը հրոյ ճարակ գարձան:—Թուրքերն ամենէն առաջ Տէր Մագաթեա Տէրտէրեան քահանան վատութեամբ ձեռք անցնելով՝ սպանեցին: Այն տները, զորս չաւերեցին, արդիւնք են տեղական բէկերու կամ աղաներու շահագիտական զանազան միտուաներու:

Այս գիւղացիներ, որ միշտ քաղաք կիցնէին, չէ գիտցուած որոշ կերպով՝ թէ որքան կորուստ տւած են. հարիւրաւորներ անհետացած են. արդեօք մեռան, պահւած են, յայտնի չէ:

Դեռ ուրիշ շատ տեղեր աւելի կամ պակաս աւերումներ կատարւած են՝ զորս թւել շատ երկար կը լլայ: Զանց կառնենք հոս զետեղել տեղի ունեցած առեանդութիւններն և տաճիկ կառավարութեան զինուորական և քաղաքական պաշտօնեաններու աներեւակայելի լրբութիւնները: Ան ապա հովութիւնը, որ ատեն մը կը տիրէր, շուտով արեան ու կրակի փոխւեցաւ:

ԱՌ օգնութեան չենք կարօտիր, մահը, սիրելի մահը, թող միայն մեզ մօտենայ. այն ժամանակ մեզք վարձատրւած կը լլայնք՝ երբ արշալոյսին մեր որբերը կարենան անուշ Աղատութիւնը երգել:

* * *

ԲԱՆՑԱՐԿԵԱԼՆԵՐԸ

Զափազանցութիւն չէ, երբ ըստի՝ թէ սեպտ. 25-ի սուլթանական կամքի կատարումէ վերջ, գրեթէ բոլոր հայերը ձերբակալելով՝ բանտարկւեցան: Ամենն ալ հարցուփորձւեցան, ամենախայտառակ միջոցներով:—Պաշտօնեաններու բերաններէն՝ իրք կոյանոց աղտոտ բառեր գուրս կը թափւէր. երեւյթ մը, որ Տաճկահայաստանի մէջ ապրողն իսկ հազիւ կրնայ երեւակայել:

Կոտորածէն 4-5 օր վերջ՝ խուժանը ունենալով իր մէջ ծպտւած սստիկաններ, կուզէր անզէն բանտարկեալներն ալ ջարդել. բայց ինչպէս որ է կառավարութիւնը առանց զափազական միջոցներու ետ կեցուց:

Աերջապէս Ճարահան միակ փափագը կը մնար գտնել յեղափոխականներուն մնացորդ գլխաւորներն:—Ճատերն չարշրուեց, ծեծել տւաւ. բայց բան մը դուրս չը փրթաւ:

Աերջապէս Ճարահան սկսաւ խուժը խուժը արձակել կամ արձակածները կրին բանտել. մէկ խօսքով, խելակորոյս գազանի մը ամեն կերպերը իւրացուց:

Սուտ ամբաւտանագրեր ալ ստեղծեց, որպէս զի անոնցով՝ կարենայ կործանել մէկ քանի արդարասէր անձինք ալ: Հիմա աներեսաբար ուզած ձեռովը պատրաստած գրութիւններ կը ներկայացնէ բանտարկեալներուն և կուզէ ճնշմանց տակ ստորագրել տաւ. որք սակայն, գրեթէ միշտ կը մերժւին:

Գիշեր ցերեկ անդադար կը հարցուփորձեն, և ամեն հայէ կը պահանջնեն ըսել երկու տերրօրիստ տղայոց պահւած տեղը կամ թէ յեղափոխականներուն, որոնք լինելը... և ուրիշ այնպիսի ձեռով քննութիւններ, զորս ամօթ կը համարէ գրել:

Ի՞նչ աշխարհի... հիմա բանտին մէջ կը մնան իրաւաքան Յարութիւն Ըահրիկեան, Տօքթէօր Էնշէրեան, մեծահարուսա ծերուկ համի Մարտիրոս Արապեան, Մանուկ և Ստեփան Թաթուսեան, եղայրներ, դպրոցական պաշտօնեաներ և ուրիշներ մօտ 60 հոգի, որոնց գոյութենէն կը կասկածւի...

1895 նոյեմ. 13-ին (Տ. ա.) քաղաքիս տաճիկներն պատրաստւցան այս անգամ յոյներու վրայ յարձակել ասոնք խանութնին գոցելով հիւսատոսներուն դիմեցին.—ի՞նչ ըսելին չեն գիտեր: Քանի որ ճիւաղ սուլթանը գեռ չէ սատկած՝ քրիստոնէից կեանքը բարակ թելէ մը կախւած պիտի ըլլայ:

Ն Ա Մ Ա Կ Պ Ո Լ Ս Ի Ց

Պոլսի մէջ ամեն ուրբաթ լուր կը տարածւի, որ թուրք յեղափոխականները սուլթանը գահընկեց պիտի ընեն, ամեն մարդ անհամբեր փոթորիկի պայթումին կսպասէ ու կսպասէ, ուրիշ ոչինչ երեկ գործը պիտի վերջացնեն եղեր, բայց յորդառատ անձրենին պատճառով յետաձգւեր է, տեսնենք, Աստած յաջորդութիւն տար: Թուրք յեղափոխականներու մասին գաղափար կազմելու համար բաւական է, որ գիտնաք, թէ անոնք ցաւոք սրտի, անկարող են նցն իսկ յայտարարութիւններ կանոնաւորապէս ցրւել մայրագաղաքիս մէջ. փողոցներու մէջ կոյտերով ձգած էին, որպէս զի պատահ մամր առնեն կարգան:

Ազգասէր պոլսեցիք շատ փափագող են, որ ամեն բան կատարւի, միայն իրենցմէ ո և է զոհողութիւն, դրամ կամ աշխատութիւն չպահանջւի: Հայաստանի թշւառներուն համար զգեստ կը պատրաստեն. չեմ յուսար, որ յաջողին, գոնէ մէկ երկու հաղար հոգի հագուեցնել, թէ արդէն շատ ուշ մնացած են. մինչեւ ասոնց հասնելը՝ գարունն եկած ու ամեն բան յոյժ տիսուր կերպով կրնայ վերջանալ: Պոլսեցին կուզէ այդպիսով իր համբաւը շնել. չեն մտածեր երեկը, որ ներկայ բուպէին ոչինչ չարժեր իրենց ըրածը չեն ըմբռնած, որ հիմա զէնքով պատերազմը միայն օգտակար է հայութեան ու պէսիք է բոլոր ուժով անոր նպաստել. Յաւալի է տեսնել յեղափոխական գործիշ անունը կրողներ ալ, որոնք զգեստ հաւաքելով կզբաղին:

Երբ Պոլս հասան Զէյթունի ապստամբութեան ու նախնական յաջորդութեան լուրերը, ամենքս ալ ուրախացանք, բայց շատ քիչերու միտքէն անցաւ օգնել այդ շարժման՝ թէ բոլորս ալ լաւ կը հասկնայինք անոր կենսական կարեռութիւնը. հիմա երբ կսկսի բոթերու ծայրը երեկի, յուսահատութիւնը կը տիրէ ու լաւ կսկսի: Ստորդ աղբիւրէ կիմանանք, որ գեսպաններու մէջ Զէյթունի ընտանիքներուն օգնելու խորհուրդ կայ. ի՞նչ կը նշանակէ այս, մարդ չգիտեր. ուսանք կը կարծեն, որ Զէյթունն արդէն աւրւած ու կործանւած ըլլալով, մնացած թշւառներուն օգնելու. համար է խորհուրդը:

Պատրիարքարանի շուրջը օրւան ինդիր եղած է օրացցին ինդիրը: Պատրիարքն իսպառ մերժած էր հրա-

տարակել տալ կրթական նախարարութեան սրբագրած օրացոյցը, ուր ջնջւած էին Արքարութան մեր որոշումն մեր որոշումն և Արքարութան զօրավարաց մեր որոշումն նման սողերը: Յանկարծ ուրկէ ուր ս. Փրկչի Հիւանդանուոցի հոգաբարձութեան գործակալներէն մէկը՝ Գառնիկ Հիւանդարձութեան կամաց յէներան, իբր թէ այդ հաստատութեան նըպաստ մը ընելու փափագով, տպարանապես Պաղտատվեանի հետ կը համաձայնի և հրապարակ կը հանէ նորօրինակ օրացոյց մը, ուր միայն երկուշաբթին, երեքշաբթին իրարու կը յաջորդեն, առանց որ և տօնական ծանօթութեան: Պատրիարքը կը զայրանայ և բացարութիւն կը պահանջէ. Ս. Փրկչի հոգաբարձութիւն անտեղեակ կը ցուցնէ ինքզինքը մեղքը կը ծանրանայ՝ խեղճ Գառնիկին վրայ. չգիտենք ինչպէս պիտի վերջանայ այս գործը. պախարակելի է միայն տեսնել պատրիարքարանին ենթարկւած վարչական մարմիններու այդ պախարակելի. ընթացքը, այս ընդհանուր տագնապի միջոցին: Իրենց այդ ուղղութեամբ՝ այդ պարունները ստիպմաք պիտի հրաւիրեն յեղափոխականներու միջամտութիւնը և այդ մանը գործերուն մէջ:

Ազգարեան պատրիարքի խելքը նոր է գլուխն եկեր, թերեւս Կիլիկիոյ անւանական կաթողիկոս ըլլալուն համար: Հայաստանի ջարդերն անուղղակի կերպով քաջալերելէ վերջ այժմ կուզէ չարիքը դարմանել ու բարձրացնել իր ու կաթոլիկութեան անունը հայերուն առջեւ: Կարմիր Խաչի ընկերութեան դիմումը ըրած է, որ օգնեն հայերուն և կըսէ թէ յաջողեր է: Նաև Անգլիայ գեսպանին խորհուրդ տած է վեց պետութիւններէն մէկ մէկ ներկայացուցիչ կարգել տալ, որոնք Զէյթունն երթարով՝ ապստամբները հանդարեցնեն ու թուրքը չէզգացնելով, իրենք ստանձնեն այդ գաւառին վարի Խաչի ընկերութիւնը իբրև թէ Անգլիայ գեսպանը հաւաներ ու խոստացեր է միւս գեսպաններն ալ համոզել. Խորհուրդներ բարի աշխատավայրին:

Այսպէս թէ այնպէս խնդիրը մարել կուզեն ու մաս մը հայեր ալ կը նպաստեն այս բանին. ուրիշ ի՞նչ կրնանք ըսել, երբ հայը ըուզեր քաջալերել յաղթանկով սկսւած ապստամբութիւնը՝ չուզեր քաջալերել զէնքը ձեռքին անմեղ արիններու հատուցում պահանջան անձներ անձներները. հայերու մեծամասնութիւնը վախնալ ու լալ միայն գիտէ, գոնէ, Պոլսի մէջ: Ուր են այն կատաղի գէմքերը, որ կերեւան ուրիշ ազգերու մէջ այսպիսի տագնապալից օրերու մէջ: Հայր, մայր, ընտանիք և ունեցած չունեցած կորուսած հայը ինչու այլ ևս կը դանդաղի, կը վարանի անվեհեր նետիւ մահու և կեանքի պայբարին մէջ, ուրկէ ժողովուրդներու ապագան կը ծնի...

Կոիւը սրբազան է և մեռնողները նահատակ են:

Արիք պէսի ձեռքով սուլթանը Ռուսիոյ կայսեր աղամանդազարդ տուփեր և ուրիշ ընծաներ զրկած է. ԱՄՕՆԻԴԻԿՈՊ Օրեանդալ լաքակիրը այս բանը գրելուն համար փակւեցաւ:

Բ Ա Բ Ե Բ Տ Ի Գ Ի Լ Ե Բ Ի Ա Խ Ե Բ Ո Ւ Մ Ը

Որչափ որ սուլթանին այս տարւայ ուղարկած շրջեկ քարոզովներն յաջողած էին յայտնի սուտերու միջոցաւ մոլեռանդ միւսիւլաններու ուղեղն գրգռել հայոց դէմ ու արդէն լարւած յարաբերութիւններն բոլրոսին վատացնել, այսու հանդերձ մեր կողմէն դժւար էր յուսաւ, թէ իսլամական խառն ոյժեր շըմպյւած՝ յանդըգնին աշխարհի առջև բացարձակապէս և անամօթաբար ամեն կերպ չարիք գործել. — դա երևակայել պէտք է:

Հոկտ. 1-էն սկսեալ Յրապիղընի մօտերէն՝ ծօմուրայի, Սիւրմէնէի և Կիւմիշխանէի շըմակայ գիւղերու տաշիկներէն եկած աշագին բազմութիւն մը, խումբ խումբ բաժանւած սկսան քալել մեր կիւղերու վրայ, բոլորն ալ գրեթէ պետական հրացաններով զինւած: Անոնց հետ տեղացի ստոր կրօնակիցնին ալ միանալով՝ մոլեդնաբար խուժեցին հայ մշակներու վրայ: Գտածնին առանց ինայելու գնդակահարելէ վերջ վիրաւորեալներն ու մեռեալներն կացինով կամ սուրով սկսան կտոր կտոր ընել, հայ հցանքներու տարափի տակ: Այսքան բարբարոսները չէին բաւեր, վրայ հասան Զէքի փաշային երգնկայէն զըկած զինւորներուն քանի մը գունդերը, որոնք գալով՝ իսկոյն այս աշուելի անգիտութեանց աւելի լայն ծաւալ տւին: Արինը սկսաւ առատաբար ոռոգել արտերն ու գաշաերն, այն տեղերն, ուր հայ մշակն շարբ մը գարերէ ի վեր կը պքար ու քրտինք կը թափէր սուլթանեանները սնուցաններով, ոչ տուն մաց, ոչ եկեղեցի, ոչ վանք և ոչ այլ ինչ. ամեն ինչ աւերեցին տարամտաբար, շատ մը խաբէութիւններով ձեռք բերած քահանաներն ու երկրագործներն չարաշար սպանեցին, գլուխներն սրերով կտրելով: Ալ ի՞նչ ըսեմ, այդ ճերմակ փաթաթած նենդամիտ ու գարշելի գլուխներէն ի՞նչ բան որ գուրս եկաւ, գործադրուեցաւ Ո՞չ, զգւելի արարածներ, զօրս աստ պատմել կոպտութիւն և մարդկային պարկեշտութեան դէմ լուտանք կը համարիմ: Վարզահան գիւղն, որ 115 տունէ կը բաղկանար, հազիւ 6 մարդ կարողացան կեանքեցնին ազատել:

Երկեցիք ունեցած զէնքերնին ձեռք առնելով՝ մէծ քաջութեամբ չորս օր շաբունակ կուեցան: Տաճիկներն երեք անգամ յարձակում գործելով՝ ետ մղւեցան: 2որրորդ անգամին 5000 հոգւոյ ստուր բազմութիւն մը գարձեալ յարձակեցաւ: Զինւորներու ու խուժանի դէմ կուրծք տւող և առաջնորդող Յակոր Գրիգորեան, նոկէան Խաչատուրեան, Յաշակ Մեքեսեան, Յովլակիմ Ռւբտա-Սիմօնեան, Առաբել Սիրիասեան և այլ շատ մը կարիճ երիտասարդներ, կուեցան արիարար, մինչև որ սազմամթերքնին հատուցին և ապա ինկան:

Լուսհոնք գիւղի վրայ նախ 200 հրացանաւոր գնացին: 40 հայեր գէմերնին ենելով, ամուր կերպով զերենք եւ կը մղեն: պահ մը վերջ թշնամին եռապատկւած կրկին կուգայ: Այս անգամ մերոնք յուսահատ կոիւ մը մղելէ վերջ, անսան որ ալ մղերքնին հատաւ, տեղի տւին՝ անտառներն քաշւելով: Թէկ գիւղը ուրիշ տեղաց, պէս գերեզման դարձաւ, ինչպէս և յօտակայ ս. Լուսաւորիչ վանքն աւերակի փոխեցաւ:

Պալախօս, Ռուշատիք գիւղերն թէկ ուրիշ մի քանի

գիւղացիներու պէս մահեդականութիւնը ընդունեցին ճնշման տակ, սակայն Զէքիի զինւորներն ասոնց ամենը ի մի հաւաքելով՝ գլուխնին մէկիկ մէկիկ կտրտեցին կացինով:

Ղօփուզ, Քսանթմա և այլ գիւղեր, որք թէկ պատրաստականութիւն ունեին դիմադրելու, բայց կառավարութիւնը ու պաշիպողուքներ պատգամամաւորներ զըկելով երգւնցան, որ եթէ զէնքերնին յանձնեն՝ իրենց բնաւ վնաս մը պիտի ըըլայ և կը յաջողին: Սակայն հայերն խարելէ վերջ, կրակի ու սուրի մատնելով՝ զոհ կերթան խուժանին մոլեգնութեանց ու վայրագ կրերուն Ծամ խղճալի էր քսանթմացի հայուհեաց ինքնասպանութիւններն. ամենը մէկ մէկ դառն մէջողներու դիմցին և շատեր մէծ զրհորներու մէջ ինքզինքնին նետեով՝ խեղդամահ եղան: Ա. Քրիստուֆոր մէծ վանքըն ալ աւարի առնելով վերջ՝ եկեղեցին շուտով մզիթի փոխեցին:

Ո՞ր մէկը կարելի է նշանակել, ամեն հայ իրարմէ թշւառ, ամեն տան շէմք սրբապղւած ու արեամբ ներկւած: Բոլոր գիւղերն կը ներկայացնեն իրր մոխրի կոյտեր, արտերն ու դաշտերն ամայացած, խոստի ու երդի գեղեցիկ գէղերն ալ չեն երևար... Ամեն դի սկ սուգ ու տիրութիւն... մէկ կողմէն կրօնափոխներ գըլ խիկոր կանցնին՝ արևուն նայել իսկ ամաչելով, միւս կողմէն ալ բորիկ, մերկ, անօմի թշւառուհիներ իրենց գրկի մանկանց հետ ցեխերու մէջ կը գեղերին:— Մո՞ւ է աշխարհն իրենց համար... ցուրտին, քամիին ու կարկուտին հարւածներու տակ կը հեծեն ու կը հառաջնեն՝ ողբարձր անցեալն ու ներկան:

— Այս ընդհանուր խառնակութեան միջացին, ամբողջ բաբերտի գիւղերու մէջ զոհւածներու թիւը որոշել գժւար է, բայց միջին հաշւով կենթադրուի իրը 2500 հոգի, որոց 100-ին 10 իգական սեռէ են: Իսկ ողջ ու կորած հայուհիներ շատ կան: Այժմ ով որ աչքի առջև կապրի, խեղճ ու օգնութեան կարօտ է, ի՞նչ ընէ կրնայ մուրալ զիրենք կողոպատոլ ու իր սիրելիներն մահացնող գազաններէն: Ո՞չ, ի՞նչ անբնական իրականութիւն: Տներն բան մը մնացած չէ. այն ամենը, որ չեն կարողացած անեն, ոչնչացնել, ոչնչացնել չկայ, գրեթէ ամենն ալ ալրւած կամ քանդաւած, բնաւ պէտքի մը չեն ծառայեր: Ապրողներ կը նախանձին ամենաշատ հալածւող անասունի կեանքին իսկ, ինչու որ զուրկ են ինքնապատպանութեան ամեն միջոցներէ:— Չւառ գաշտեցին մինչև հիմա արիւն ու քրտինքը ողջուշով մարմնացուցած, տարւէ տարի միլիոններ կուղարկէր սուլթանի սնտուկին: Կմժան կով մըն էր, սնուցանող գայլերու ձագերն:— Զգաց իր ողորմէի լինելը և իր կուրծքին: մէջ ծնած ապստամբական ոդին գեռնոր քայլ կառնէր, վրայ հասաւ իր կեղերիշը առաջ զէնքը թշնամին ձեռքն էր, իրեն բաժին կը մնար լոկ մահ:— Նոր հասկացած էին, թէ ասանկ բարբարու երկի մը. մէջ, իրենց գաւանած աւետարանը զէնքով միայն կապրի...

Ինչ որ է:— մեռնողը միշտ բռնութիւնն է. արիւնը մեզ չըլվախեցներ:

Ահա շարք մը աւերակ գիւղեր, որք լիրը Սուլթան Համբդին թագաւորութեան արդար կնկեր կը կընեն...

Թ Ա Լ Ա Վ Ի Ւ Մ Ա Ռ Ե Ր Ե Ր Ո Ւ Ր Ա Ր Ա Ր Ո Ւ Ր

№ 2

Դ Բ Ծ Ա Կ Ա

15

Ք Ի Ւ Թ Ո Ւ Խ Ա Ն Ո Ւ Ն Ա Բ Ի Ն Ա Բ Ի Ն	Տ Ո Ւ Ն	Ե Կ Ե Ր Ե Յ Ի	Զ Ո Ր Ո Շ (1 Հ ո ւ ր է 6 կ ո պ է)	Դ Զ Ա Մ Ա Ր	Կ Ո Վ	Զ Ի Ւ	Մ Ե Ղ Ի Ւ Փ Ե Ա Կ		Տ Ս Ա Մ Ա Ր Դ Ր		Գ Ի Ւ Լ Ե Ր Ո Ւ
							Դ Ի Ւ Ր	Դ Ա Մ Ա Ր	Դ Ա Մ Ա Ր	Դ Ա Մ Ա Ր	
Է Ր Ո Ւ	56	2	60	1300	100	20	250	250	45	45	Ա Հ Ն Հ Ա Մ Ա Ջ Ա Ճ .
Ք Ա Ր Ա Ջ Ա	200	2	150	1750	600	50	800	800	60	60	Ա Մ Ա յ Ա Ջ Ա Ճ .
Պ Ա Լ Ա Բ Ո Ւ Ա	90	2	80	1500	200	40	400	400	30	30	Կ Ր Ծ Ա Մ Ա Բ Ո Ւ Ա Ե Ր Ա Ճ .
Լ ո ւ ա չ ո ն ճ ք	130	2	75	2250	400	20	500	500	40	40	Ա Հ Ն Հ Ա Մ Ա Ջ Ա Ճ .
Ք ա ր ա ս ե ղ ա կ	150	2	125	1250	600	30	300	300	30	30	Ա Մ Ա յ Ա Ջ Ա Ճ .
Ը լ ո ւ թ ա կ	65	1	40	1050	375	20	270	270	20	20	Կ Ր Ծ Ա Մ Ա Բ Ո Ւ Ա Ե Ր Ա Ճ .
Ո ո ո ւ շ ա փ	28	1	25	200	100	10	140	140	20	20	Կ Ր Ծ Ա Մ Ա Բ Ո Ւ Ա Ե Ր Ա Ճ .
Ա Ա թ ա ռ ո ս	62	1	40	870	140	8	160	160	25	25	Ա Հ Ն Հ Ա Մ Ա Ջ Ա Ճ .
Օ ձ դ ե լ	30	1	20	400	170	5	70	70	15	15	Ա Հ Ն Հ Ա Մ Ա Ջ Ա Ճ .
Ա լ ե ր ի ք ը դ ի	30	1	20	350	120	5	70	70	15	15	Ա Հ Ն Հ Ա Մ Ա Ջ Ա Ճ .
Թ օ ո մ մ ա ն	20	—	12	270	80	3	54	54	10	10	Ա Հ Ն Հ Ա Մ Ա Ջ Ա Ճ .
Փ ե ղ ե ր կ ա ն	37	1	33	300	190	8	80	80	20	20	Կ Ր Ծ Ա Մ Ա Բ Ո Ւ Ա Ե Ր Ա Ճ .
Վ ա ր զ ա շ ա ն	115	2	55	250	175	—	100	100	12	12	Կ Ր Ծ Ա Մ Ա Բ Ո Ւ Ա Ե Ր Ա Ճ .
Խ ո ս չ է կ	50	1	36	13	140	75	3	80	8	8	Ա Հ Ն Հ Ա Մ Ա Ջ Ա Ճ .
Փ ե ղ ե ր կ ա ն	15	1	55	275	300	5	320	320	30	30	Կ Ր Ծ Ա Մ Ա Բ Ո Ւ Ա Ե Ր Ա Ճ .
Վ ա ր զ ա շ ա ն	115	2	45	450	275	10	395	395	30	30	Կ Ր Ծ Ա Մ Ա Բ Ո Ւ Ա Ե Ր Ա Ճ .
Խ ո ս չ է կ	50	2	45	500	500	10	400	400	15	15	Ա Հ Ն Հ Ա Մ Ա Ջ Ա Ճ .
Վ ա ր զ ա շ ա ն	60	1	35	1200	300	10	300	300	17	17	Ա Հ Ն Հ Ա Մ Ա Ջ Ա Ճ .
Է վ լ ո ւ շ է կ	82	2	65	800	300	10	300	300	5	5	Ա Հ Ն Հ Ա Մ Ա Ջ Ա Ճ .
Պ լ ո ր ո ւ ժ ի շ	30	1	24	700	200	5	300	300	8	8	Ա Հ Ն Հ Ա Մ Ա Ջ Ա Ճ .
Վ ա ր զ ա շ ա ն	20	1	20	150	175	3	200	200	5	5	Ա Հ Ն Հ Ա Մ Ա Ջ Ա Ճ .
Վ ա ր զ ա շ ա ն	43	1	45	1250	300	—	400	400	10	10	Ա Հ Ն Հ Ա Մ Ա Ջ Ա Ճ .
2 ա չ ս ժ ա ն ց ի	55	1	35	1000	400	5	400	400	10	10	Ա Հ Ն Հ Ա Մ Ա Ջ Ա Ճ .
Խ ո ս չ է կ	80	1	60	1300	300	—	600	600	35	35	Կ է ս լ ա լ ե ր ա ճ .
Ս ո բ ո ւ ժ ի շ	30	1	30	400	190	—	500	500	20	20	Ա Մ Ա յ Ա Ջ Ա Ճ .
Հ ի լ ո ւ տ է	63	2	65	650	350	—	150	150	30	30	Ա Հ Ն Հ Ա Մ Ա Ջ Ա Ճ .
Բ լ ո ւ ր	112	1	70	1250	420	—	130	130	40	40	Ա Հ Ն Հ Ա Մ Ա Ջ Ա Ճ .
Ս ա ր ա ծ ո ւ շ	10	1	13	350	85	—	80	80	10	10	Ա Հ Ն Հ Ա Մ Ա Ջ Ա Ճ .
Ի ա ն ճ ա լ ո ւ շ	12	—	10	270	80	—	60	60	10	10	Ա Հ Ն Հ Ա Մ Ա Ջ Ա Ճ .
Ք ի ս տ ի ս ի	5	—	6	180	60	—	40	40	3	3	Ա Հ Ն Հ Ա Մ Ա Ջ Ա Ճ .
Ս լ ո ճ ի	30	1	22	400	170	3	85	85	15	15	Ա Հ Ն Հ Ա Մ Ա Ջ Ա Ճ .
	30	36	1329	22507	7430	273	7334	7334	643000	643000	

Ա Յ Ն Թ Ա Պ Ի Յ

Այնթապի դեպքի մասին հետևեալ գոյզն տեղեկութիւններն առնւած են: Կոտորածն սկսած է նոյեմ. 16 (Հ. տ.) առաւօտեան և տեած է երեք օր շարունակ սպանւածներուն թիւն է 3-400 կամ ըստ ուսանց 800-1000, և նցնչափ վիրաւորեալ այրւած են 300-400 տներ մեծ մասամբ աղքատներու, բոլոր շուկան կողոպտած է. մերկութիւնն և անօթութիւնը՝ մի խօսքով ինեղ ճութիւնն աննկարագրելի է, պաշտպանւած են մասամբ մը այն տները, որոնք թաղային մեծ դռներ ունին. ողջ մասած բոլոր աչքի զարնող անձնաւորութիւնները բանտարկւած և խիստ հսկողութեան ենթարկւած են. յարաբերութիւնները խզւած են, ոչ միայն դրսի, այլ և նոյն իսկ դրկից տներու հետ. թրքերէն ումանք իողձահարսելով այսպիսի զարչուրելի կոտորածի մը ազդեցութենէն և կամ ուրիշ հաշիներէ առաջնորդւելով՝ աշխատած են մասամբ մը առջեն առնել բայց չեն յաջողած:

Վ Ա Ն Ի Յ

Մենք հոս չենք կրնար տունէն գուրս ելնել, եթէ համարձակինք, անմիջական վտանգը պատրաստ է. հիմա հարուստ ու աղքատ մեկ են, բոլոր արմտիքնիս ոչնչացաւ. մեր նախնկներու տնկած ծառաստանները այսօրւայ համար էին՝ ապրուստ չունենալով ծառերու կանաչները կրտսենք և կտրենով թաց թաց կը վառենք: Գիշերով երեք եղբայրներ տարին կարապետին փողոցին մէջ կախեցին. պատճառը հարցնողներուն կը պատասխանէին՝ թէ «հայտէ կեավուրներ, մեր թագաւորին հրամանն այս է, պէտք է կատարենք, որ արքայութիւն երթանք»: Գիշեր ատեն Սճեան Յարութիւնին տունը կողոպտեցին ու զինքն ալ սպանեցին: Խեղձին քոյրը հէտ Սաթինիկը բոնութեամբ քաշեցին տարին, ուր, սակայն չենք գիտեր:

Ք Ե Մ Ա Խ Ի Թ Ա Վ Կ Ն Ե Բ Գ Ի Լ Ի Յ

Մենք ամեն վայրկեան մեռեալներուն կըսենք, որ գուք ելքը գերեզմաններէն մենք պառկենք, այնքան անտանելի դարձած է մեր կացութիւնը: Մեր քաշածները աննկարագրելի են, արիւն արցունքը մեր տառապանքը: Քիւրդերն եկան նախարարներուն մեկ մասը տարին ու երկու մարդ սպանեցին, երկրորդ անդամ գալով՝ մասած ոչխարներն ու ամբողջ գիւղը կողոպտեցին: Կառավարութիւնը փոխանակ որ և է օգնութիւն հասցնելու, մեր անձին պաշտպանութեան միակ միջոցն եղող քանի մը հին զինքերն ալ բոնեց հաւաքեց ու մեզ թողլով բոլորովին անօգնական՝ սարբարուներու գազանութիւններուն մատնեց: Այնուհետև եկան քիւրտերու դրացի թուրքերը և սկսաւ գիւղի վրայ սաստիկ հրացանաձութիւն մը, որ անընդհատ բաւական երկար շարունակ եցաւ. մենք ստիպւեցանք թողլով գիւղն ու հեռանալ:

Երեսի վրայ ձգելով անպաշտպան կիներն ու մանուկները Միւս բոլոր հայ գիւղերն ալ նոյն վիճակն ունեցան. բոլոր թաղնեցան, ոչ անկողին և ոչ հագուստ մայց այս բոլոր կատարւեցան օր ցերեկով, կառավարական պաշտօնեաներու աչքին առջեւ:

Ինչպէս մեզ գրում են, մի ինչ որ պարոն, կամ ինչպէս նամակագիրն է անւանում՝ մի „արտիստ“՝ մի բանախօսութեան ժամանակ յանդգնել է Քահրի և Ֆէրիգ փաշաների վիրաւորող դաշնակցական աշաբեկիներին անւանել ուբառիս բուն նշանակութեամբ սրի-կայ: Սրիկայ են անւանում այն հերոսները, ժողովուրդի այն քաջ զաւակները, որոնք արհամարհելով ամեն վտանգ, տանջանք, սարսափ ու մահ, հերոսաբար, օրը ցերեկով, ճակատ առ ճակատ գնդակ են, արձակում՝ պատժելու սութանի բարձր պաշտօնեաներին, հայ ժամանակներ պատճառողին, երիտասարդ կեանքեր բանտերում մաշեցնողին ու մահացնողին, գիւղեր ու աւաններ, աւերողին, որը իւր այդ աւերող թաթը հասցրել էր մինչև Պարսկական սահմանները, մտել էր Դերեկ ու Սարմաստի հայաբնակ գիւղերը, և վերջապէս որը, երիտասարդ Մանուկ Շատւորեանին կախաղան հանեց, յեղափոխականներին սարսափեցնելու համար: Այսպիսի մի հրէշին պատժողներին սրի կայ: Են անւանում Սրիկայ են անւանում ժողովուրդի այն հերոս զաւակներին, որոնցով միայն կարելի է ոգեւորել և նրանց անձնազութեան ու կատարած գործի առջեւ գլուխ խոնացնել: գործ, որ իւր տեսակում եղական է մեր յեղափոխական կեանքի մէջ: Առաջի անդամն է, որ մի հայ և այն էլ գարերով ստրկացած հայը յանդգնութիւն է, ունենում փաշաների վրայ գնդակ արձակել: մահով պատժել: Եւ փոխանակ այսպիսի անձնազութերին ակնածութեամբ վերաբերելու, պարծենալու նրանցով ու նրանց արած գործով, նրանք ամենակեղ տոտ ու լիրը կերպով հայհոյուում են: Ի՞նչ անուն տալ նրանց... յետ դարձնել արտասանած խօսքերը, քիչ է, ուստի և թողնում ենք ժողովուրդի դատաստանին:

Մեզ կը մնայ ցաւել, որ այս արտասուրքի և արեան րոպէում ստիպում ենք անձնազոհների պատիւ պաշտպանել, թէկ նրանց հայհոյութերին արհամարհելը անդամ պատիւ է, բայց այդ մենք արինք, որովհետեւ այդ խօսքերը ծափահարել է „ուսանողներից“, որոնց մեզ կը մնայ միայն խղճալ...

Թիւրիմացութիւնների տեղիք չուալու համար, ստիպած ենք մեր նոր հասցէն դարձնել „ՍՐՄԷ-ՆԳԱՍՊԱՐ“ որի վրայ հրաւիրում ենք առանձին ուշագրութիւն:

Խմբագրութեան հետ թղթակցողներից ինդրւում է բացառապէս գիւղն առջեւ հասցեալու համար դիմել:

Դաշնակցութեան անձանօթներից խնդրում է թղթակցութեան և նիւթակտութեան համար դիմել:

Arméne-Gaspar, poste restante, Carouge (Suisse).

L. Boole, 15, Augustus Rd. Hammersmith, W. London.

Վիեննա, Դաշնակցութեան ազատ տպարան: